

ԵՐԿԱԿԻ գիմք ցոլակն այն յուշիս
Յերկնաձեմ սուրայ յառիւծոն քամակ
Առկախեալ ընդ օդ ըզբաշան հրավիս .
Մերթ ՚ի պարզութեան երկնից ոսկեյեռ
Երկայնեալ զընթացս արևուն յըստակ
Արևատութեան թըսի նըշան մեր .
Եւ ըզզայրացեալ զիւր շող կիզանուուտ
Հովանեագ բուժէ սազարթուն մայրեաց
Արկեալ ապակեայ զնոքօք ալեաց կոյս .
Զեփիւռ ածէ ՚նդ այգ , զեփիւռ ընդ երեկս .
Եւ ըզմիխիթար սըրտից անձկայրեաց
Ցարուցանէ զպարս ասաեղց լըւսերես :
Եւ ՞ , Գրիգորէ , չասիցէ յայնժամ
Տիպլյստակ վարուց զայդ գիշեր պայծառ .
Ոյր զերծ ՚ի կըւից անցին կենացն ամք : —
Այլ գու միտ դիր արդ ընդ դալուկն երկնից .
Սարսուռ և տագնապ սովին ամպավար ,
Զըւարձն բնութիւն հեծէ թաղծալից :
Լըսէս յանտառէն յորձանս յորդահու .
Խօշին է մայրեաց , ճարճասահն ոստոց
Յոր ահեղն յանկարծ հընչէ սորորթիւս :
Փախիր Գրիգորէ ՚ի խրձիթն անքոյթ .
Ահա թէք մըրըկին ստաւանին յօդոց ,
Փոշէ սեաւ գիմացն երերուն ծածկոյթ :
Խրիւ ՚ի փախուստ տես՝ զի՞ խուժապեն
Գագաթունկը ծառուց հառաջմանի ՚ի վեր
Զոր ազգամշղն ամպրոսք պարուրեն :
Սըրտլըտեալ իշխանն աւար քող ածէ .
Եւ յանկարծահաս կարկատուն գիշեր
Տատանեալ հողմոց՝ ըզբնութիւն կոծէ . . .
Լըւր . . . գլըրդին երկինք որոս ընդ որոս .
Իրո ահեղ թընդմունք վըհիցն ՚ի Մասիս
Յորմէ գագաթունկը սարսեն և ստորոտ .
Ահա զմըխաթոյր հերձեալ կովս ամբոց
Ի շունդն ահաւոր և յօծաձե գիլս
Բարկաձայթ նիզակէ աեղան հուր և բոց :
Ցամբուռոյց մւայլից շանձք պարտոխաթափ .
Բա՛ , կայտոին յերկիր ցամանց արտասուք .
Սալացեալ տեղան կարկատեր տարափք .
Եւ հեղեղագործ սահանք ձորա մըրըկին
Ըզյե աին քամեալ ցամանն ըզպասուք՝
Հազիւ շիջուցեալ դառնան զհեա ամպոյն :
Ելցուք արդ . . . աւաղ կաղնիդ հինաւուրց .
Անկա՞ր և ծըխես անզարդ անսազարթ .
Եւ գու ով զպարակդ խաղալիք կաս ջուրց :
Համբարք դուք հացի և գինիդ արհաս .
Այդպէս կող առ կող դընիք գիտապասա . . .
Անսանձ կըրից ով պատկեր և օրհաս :

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳԻՏԱՒԹԻՒՆ

ԵՐԿՐԱԳՈՐԾՈՒԹԻՒՆ

Պարէ :

ՊԱՐԻՏ ալիւրէն շինուած հացը
թէպէտ սեւ ու պինդ կ'ըլլայ , բայց
սննդարար ու աւողջարար է . թէ որ
հաճարի ու ցորենի ալիւր ալիսառ-
նես՝ խիստ աղէկ կ'ըլլայ : Իշրոպայի
շատ կողմերը գարիէն տեսակ մը ըմ-
պելիք կըշինեն որ գարեջուր կ'ըսուի:
Պարին կրնայ նաև կենդանեաց տը-
րուիլ . իսկ իրեն յարդը ցորենի ու
հաճարի յարդէն ալ մննդարար է . ձիե-
րուն ալշատը վարսակի տեղ գարի կը
կերցընեն : Ծիէ որ թընելէն ետեւ խո-
շորկեկ աղաս ու թողուս որ թթուի ,
կովերուն կաթը կըշատցընէ , եզնե-
րը՝ խոզերն ու հաւերն ալշուտով կը
գիրցընէ :

Պարին յարմար հողերը : — Պարին
յարմար հող գտնելը շատ գիւրին է .
աւելի միջակ անդութիւն ունեցող , ու
հաճարի հողէն ալ թեթև հողեր կը
սիրէ . իսկ կրոտ հողերուն մէջ խիստ
աղէկ առաջ կուգայ : Ինդղիայի մէջ
ուր որ մասնաւոր կերպով կը մշակեն
աս արմտիքը , կընային որ միշտ առջի
տարին գետնախնձոր , ոլոռ կամբակ-
լայ ցանուած երկրի մէջ ցանեն գա-
րին . իսկ պարապ մնացածներուն և
ուրիշ արմտիք ցանուածներուն մէջ
ամենեին չեն ցաներ :

Իշրկրին թնութեանը նայելով՝ տեղ
կայ որ գարի ցանելու արտը աշնան
անգամ մը կը հերկեն , գարնան ալ
միայն մանկեռով երեսը կը կակզը-
նեն . տեղ ալ կայ որ գարիի արտին մէ-
ջի ցանուածը հնձելնուն պէս՝ մէջմը
կը հերկեն , մէյմըն ալ նորէն կը հեր-
կեն ցանելէն առաջ . ոմանք ալ իրեք
անգամ կը հերկեն . բայց ասիկայ ոչ

1 Աւժ :

2 Աւժ . . . : Գլ . Bière.

այնչափ երկրին գէշութէն է , որչափ շատին անխոհեմութենէն որ կ'ուղեն արմտիք ցանած արտերնուն մէջ նորէն գարի ցանել : Ի՞այց քանի անգամ ալ հերկելու ըլլաս , պէտք է խորհերկես . վասն զի փորձով տեսնուած է որ գարիին արտը որչափ խորհերկուած ըլլայ , այնչափ աղէկ առաջ կուգայ :

Գարին ցանելէն առաջ ամենեին պէտք չէ աղբոտել արտը . բայց անանկ արտերու մէջ ցանելու է որ առջի ցանած նիւթովդ երկրին ամէն պարարտութիւնները լմբնցած չըլլան : Ըստ առատ պարարտութիւններով ալ աւելի ոճն ու տերենները կ'երկըննան , ու հասկը վատուժ կը մնայ :

Հանդին առէնն ու կերպը : — Ըստետի ու կափոնիայի մէջ ուրիշ արմտիքներէն աւելի գարին կը մշակեն՝ շուտով հասնելուն համար . վասն զի ընդհանրապէս ութը շաբթուան մէջ կը հասուննայ : Ի իննէսի ըսածին նայելով մայիսի 26^ի ցանուածը՝ յուլիսի 28^ի կը մնայ հնձուիլ :

Եւրոպայի հարաւային կողմերը գրեթէ միշտ ձմեռուընէ առաջ կը ցանեն : Ապանիայի ու իիկիլիայի կողմերը շատ անդամնոյն արտին մէջ երկու անգամ կը ցանեն գարին . մէյմը աշնան՝ որ մայիսի կը հասուննայ , մէյմըն ալ մայիսի՝ որ աշնան կը հնձեն :

Ի՞զդղիայի ու Գաղղիայի մէջ սեպտեմբերէն ինչուան հոկտեմբերի մէջերը կը ցանեն . բայց երբեմն այսչափ ուշացընելնուն համար՝ ցրտէն ու սաստիկ խոնաւութենէն կը վնասուի . Գարնան գարին ընդհանրապէս մարտի վերջերէն ինչուան ապրիլի կէսերը կը ցանուի . բայց շատ տեսակները մայիսի մէջ ու յունիսի սկիզբներն ալ ցանուելով առաջ կուգան , մանաւանդ զով հողերու մէջ :

Ի՞նդղիայի մէջ տեղ կայ որ սերմնացանով կը ցանեն . բայց սովորական կերպը ամէն տեղ սփուելով ցանեն է : Գարնան ցանքը պէտք է քիչ մը աւե-

լի խոր ծածկել , ինչուան 3 կամ 4 բը-թաչափ . թեթև հողերուն մէջ ալխիստ հարկաւոր է աս բանս . ուստի երբոր ակօս բանալով չես ցաներ , հապա արտին երեսը սփուելով , ան ատեն պէտք է նայիս որ տափանով ծածկ . կելու ատենդ խորունկ փորես ու անանկ ծածկես :

Խնչպէս որ ուրիշ արմտիքներուն համար ըսինք , պէտք է նայիս որ ցանած գարիդ աղէկ տեսակէն՝ հասուն ու մաքուր ըլլայ . կրոտելն ալ շատ աղէկ է՝ հիւանդութենէ ու որդերէ պահելու համար :

Հանդին էստը ընելու հոգեբը : — Գարին ցանելէն ետքը վրան շատ հոգ պէտք չէ . միայն երկիրը չորութենէն խորխոլած ատենը լողբարելու է , ու թէ որ յորդ անձրեներէն ետքը սաստիկ չորնայ ու կարծրանայ՝ պէտք է թեթև կերպով մը տափանել՝ մանր ակուայ ունեցող տափանով ու մանկեռով . բայց աս բանս շատ զգուշութեամք ընելու է . վասն զի գարիին ոճը խիստ դիւրաւ կը կոսրի . աս պատճառաւ շատերը աս գործողութիւնը չեն ըներ :

ՃԱՐՏԱՐՈՒԹԻՒՆ

Լուսէ ճրագ շնելու ժանի հը հարիանոր գիտէլիներ :

Ա . Ճարպը ածուխսի կը ակով պէտք է հալեցընել , և ծանրութեանը չորս մասին մէկին չափ ջուր դնելու է մէջը , ու անդադար խառնելու է որ տակը չը չառնէ ու չսենայ : Հալեցընելէն ետեւ՝ լաթէ քամոցէ անցընելու է ու նոյնչափ ջուր և ութը լիսպրէ հարպին կէս ունկի աղբորակ խառնելու է , նոյնչափ օշակ¹ , ունկի մըն ալ կիր գարձած (ցայրած) պաղեղ² , բոլորն ալ փոշի գարձած . պաղեղին տեղը կը մնայ բռնել երկու ունկի հասարակ աղը : Լուսաղագրութիւնը բոլորը մէկէն

¹ Նիւշուը :

² Ըստ :